

Այսօր յարեալ ի մեռելոց փեսայն անմահ
եւ երկնաւոր. քեզ աւետիք խնդութեան
հարսն ի յերկրէ եկեղեցի. օրհնեա ի ձայն
ցնծութեան զԱստուած քո Սիոն:

Այսօր անճառ լոյսն ի լուսոյ
լուսաւորեաց զմանկունս քո.
լուսաւորեա երուսաղէմ, քանզի յարեալ
լոյս քո Քրիստոս. օրհնեա ի ձայն
ցնծութեան զԱստուած քո Սիոն:

Այսօր խաւարն անգիտութեան
հալածեցաւ երբեակ լուսովն. եւ քեզ
ծագեաց լոյս գիտութեան յարուցեալն ի
մեռելոց Քրիստոս. օրհնեա ի ձայն
ցնծութեան զԱստուած քո Սիոն:

Այսօր զատիկ մեր զենամբ Քրիստոսի
արասցուք տօն ցնծութեամբ նորոգեալքս
ի հնութենէ մեղաց ասելով, Քրիստոս
յարեալ ի մեռելոց:

Այսօր հրեշտակն լուսափայլ ի յերկնից
իջեալ զարհուրեցոյց զպահապանսն, եւ
սուրբ կանանցն քարոզէր ասելով,
Քրիստոս յարեալ ի մեռելոց:

Այսօր նոր իսրայէլ կոչեցեալք ի
Քրիստոս. ազատեալք արեամբ զառինն
Աստուծոյ, պարեցուք ընդ երկնայնոցն
ասելով, Քրիստոս յարեալ ի մեռելոց:

Aysor haryav i merelots pesayn anmah yev
yergnavor; kez avedik khntootyan harsn i
hergre yegeghetsi; orhnya i tsayn tsndzootyan
zAsdvadz ko Sion.

Aysor anjar looysn i looso loosavoryats
zmangoons ko; loosavorya Yeroosaghem, kanzi
haryav looys ko Krisdos; orhnya i tsayn
tsndzootyan zAsdvadz ko Sion.

Aysor khavarn ankidootyan haladzetsav
yerryag loosovn; yev kez dzakyats looys
kidootyan harootsyaln i merelots Krisdos;
orhnya i tsayn tsndzootyan zAsdvadz ko Sion.

Aysor zadig mer zenmamp Krisdosi arastsook
don tsndzootyamp norokyalks i hnootene
meghats aselov, Krisdos haryav i merelots.

Aysor hreshdagn loosapayl i hergnits ichyal
zarhooretsooyts zbahabansn, yev soorp
ganantsn karozer aselov, Krisdos haryav i
merelots.

Aysor nor israyel gochetsyalk i Krisdos;
azadyalk aryamp karinn Asdoodzo, barestsook
unt yergnaynotsn aselov, Krisdos haryav i
merelots.



Today is risen from the dead the Bridegroom
immortal and heavenly; to you joyous tidings
Bride of the earth, the Church; praise with a
joyful voice your God of Sion.

Today the ineffable light of light has
illuminated your children; be illuminated,
Jerusalem, as Christ your light has risen; praise
with a joyful voice your God of Sion.

Today the darkness of ignorance has been
dispersed by the triune light; unto you has
dawned the light of knowledge, the resurrected
Christ; praise with a joyful voice your God of
Sion.

Today our Easter, the sacrifice of Christ, we
take as a feast of joy, our restoration from
ancient sin saying, Christ has risen from the
dead.

Today the resplendent angel from heaven has
descended to the awestruck guard and the holy
women saying in heralds, Christ has risen from
the dead.

Today you, new Israel, proclaimed in Christ,
saved by the blood of the lamb of God, dance
unto the heavens saying, Christ has risen from
the dead.